

Ս. ԳՐԱԿԱՆ**ՕՏԱՐԱԿԱՆԸ**

Օրը տարաժամած էր արդէն, երբ Օտարականը Պետրոսին հետ տառն վերադառնու: Գիշերը ծածկուծ էր լիճը, այդիներն ու մարգոց դէմքերը: Արևելիան հարիզոնին գէմ, անտպատին վրայ, կարմիր աստղ մըն էր կախուած, գինիի կաթիլի նման:

Կափունառումի մէջ ամենուրեք կը խօսուէր Հարիւրապիսի ծառայի քժկութեան մասին: Նոյնիսկ ամենէն նախանձայոյզ և օտարատեսցները գոհ էին Հռովմայից ից հղուած չնորդէն: Սակայն այս պարագան Օտարականի հոգիին մէջ կը բանուր շարքը անծայր խսհերու: Իր գէմքին վրայ ասուերն ու շողը կը դպրուած ին հոգին ներքին երազոնքէն: Օտարականի աչքին՝ կտոր կտոր կը շինուին օրերը, որոնց իւրաքանչիւրին մէջ Անոր արուեցաւ անդաւնդներէ անդունդը անցնիլ մարդերու ցուին, մեղքին ու երազներուն:

Իր մաքին տակն է Աստուծոյ Տունը, Հիթանոսաց գուիթէն ներս, ոյժին ներկայացուցիչները իրենց սոկեշող ու տըրտում զրահներուն մէջ: Կլորակ սաղաւարաններուն ներքե անոնց դէմքերը խիստ էին ու վերապահն, յոխորտ և լիցուն արհամարհանքավ, ինչպէս սովոր նն միշտ յաղթաղները ունինաւ պարտաւծներուն կոստամամբ: Անգին, կամարներու կիսումութին, կարծես վարուցոյրի մը վրայ, նիշոր ու նկուն՝ կերպարանքները քահանաններուն, յոդնած մատծելէ ու նոյշելէ:

Իր շուրջը նստած նն իրենները: Անոնք չէին զգար շարանը պատկերներու որոնք կը յաւզէին զինքը: Անոնցմէ մին խզելով լուսութիւնը հարցուց: Վարուցուագա, հօրը է ժամանակը երկնքի արքայութեան:

«Ժամանակը զոշտ մը չէ որ զայն կարենանք չտիել գուազանով, բայտ Օտարականը, ոչ ու ծով, զայն մզոններով հաշուելու համար: Անիկա սրտի զարկ

մըն է, երկարածգուած՝ օրերու, ամիսներու և տարիներու երկայնքով: Հոգիին յիշողութիւնն է ան, միշտ ապրազ ու բնաւ ետ չդարձող: Յիշող մտքին ու ապրող հոգիին համար միայն գոյութիւն ունի ժամանակը: Առանց Երկնաւոր Հօրը ներկայութեան և գործին, օրերն ու տարիները չորցած աերեներու նման թօթափուելու միայն արժանի են կիանքի ծառէն: Աստուծոյ ցոլքին երկարածգումը մեր մէջ, կը կազմէ խորհուրդը ժամանակին:

Իր շուրջիններէն ոչ ոք ճիշդ կրնար հասկնալ ըսուածները: Ոմանց համար այս խօսքերը փառէն նոր հանուած հացերու համեն ունինէին Աւրիշներ հոն կը ահսնէին գալիքին հրաշքը: Շոտեր կը կարծէին թէ այլևս իրենց կը պատկանէր կապայտ էնին շուրջ օրօրուող աշխարհը, որ կը նախիրքանքէր Աստուծոյարքայութիւնը:

Յաջորդ օրը Օտարականը սկսու շրջի գիւղէ գիւղ և քաղաքէ քաղաք, երբեմն ծովիզերք, երբեմն բարձունքի մը վրայ, խօսիլու համար մարգոց: Ճերմակ էր իր պատմուածնը, փեսայի նման: Երկիրը հարս կը թուէր ըլլալ իրեն, որովհետեւ ուր որ կախէր՝ իր հաշքերուն վրայ կը ծաղկէր ուրախութիւնը սիրտերու Երբ նայէր մարգոց, անոնք կը լիցուէին քաղցրութեամբ, երբ նայէր ծառերուն, անոնք կը ծաղկէին կործնս, երբ կհնար ձկնորսներու քավ, նապատաւոր հով մը կը բարձրանար և ուռկանները կը լիցուէին արծաթ ու սովի ձուկի ձուկիրով:

Մարդերը կը լսէին իր խօսքերը և իրենց արիւնը վարդաջուրի և կտը լոյսի կը վերածուէր: Օտարականին խօսքերէն յիտոյ, ունինդիրներուն կը թուէր թէ իրենցմէ իւրաքանչիւրի աչքին մէջ հրեշտակ մը նոստած է, թէ ամէն քարի ներքե Աստուծոյ բարիքը կայ, և թէ ամէն զարնըող գուռ երկնաւոր Հօր կազմէն պիտի բացուէր: Այս ուրախութիւնը ոմանց մէջ շատ երկար կը անէր, իսկ ուրիշներուն մէջ կարծ:

Շնորհի հղէք, և ոչ մէկ բանի հոգը մի ունինաք, որքան ատեն որ փեսոն ձեզի համ է, կը սիրեէր ըսել Օտարականը Պիտի զան օրեր, երբ դուք պիտի որքա-

նաք և այրիանաք, բայց պէտք չէ որ յաւսահատիք, որսվհետեւ անցնող իւրաքանչիւր օրը քիչ մը աւելի պիտի մօտեցնէ ձեղի երկնքի արքայութեան բացուող դուռանիրունք:

Յուղան յօնքիրը պաստած կը լսէր այս բոլորը: Ան չէր հատաքը քրուեր երկնքի թագուարութեամբ, երկիրն էր իր միտկ մտահոգութիւնը, անոր տիրել կարենալու յայսր միտկ փառքը պիտի ըլլար իր ճիշդիրուն: Օտարականը նշմարեց Յուղայի կնճռատած ճակատը և անոր ակօններէն կարդաց իր մտածումը:

«Երկինքն ու երկիրը նոյն են, սիրելի Յուղա, ըստ Օտարականը ժպտելով, նոյն են նուե քարերն ու ամպերը, հսղն ու երկինքը: Երկնքի արքայութիւնը օգի մէջ չէ, այլ մեր սիրտերուն խորը: Փանցէք ձեր սիրակը, և երկինքն ու երկիրը պիտի գրկախառնուին, Հռոմի ու Խորայէլը պիտի նոյնանուն, և բոլոր մարդերը պիտի եղայրանանք:

Նոյն միջոցին Յուղաննէսը մօտեցաւ Օտարականին և ըստ բոլորի ներկայութեան, որ ինք չէր կրնոր սիրել Յուղան: Երբ իրեն մօտենամ, մութ ոյժ մը զիս հեռու կը մզէ իրմէ, հազարաւոր սուր ասեղներ կը ծակծկեն զիս կարծես: Երբ իրեն նայիմ, ինծի կը թռւի թէ չոր ուգիներ իր շուրջը պար կը դառնան և բաներ մը կը խօսին իր ականջինք:

«Յուղայի խորհուրդն ու գաղտնիքը յետոյ պիտի գիտնաք, ըստ Օտարականը: Սակայն ան ունէ մէկէն աւելի պէտք ունի մեր սիրոյն և կարեկցութեան: Որովհետեւ ով որ ունի՝ աւելին պիտի արուի իրեն, իսկ ան որ քիչ ունի, իր ունեցած քիչն ու պիտի առնուի իրմէ:

Տակաւ իր շուրջը կը հաւաքուէին կոյրեր, կաղեր և դիւահարներ, որոնց թիւը այնքան շատ էր այդ օրերուն: Օտարականը մօտեցաւ անոնց, որոնք կիսարաց քերաններով իրեն կը նայէին: Ծեր մը զատուելով ամբոխէն, Օտարականին մօտեցաւ: Իր աչքերը զոյդ վէրքերու նմոն դուրս կը թափէին ակնակապիճներէն: Կմախքացած իր պարանոցէն կախուած էին պահպանակներ, որոնցմէ իւրաքանչիւրը կը կրէր Տառնաբանեայ պատուիրան մը:

Շվերդապետ, ըստ դողդոջուն ծերունին, հարիւր տարեկան եմ և մասյուն կերպով պարանոցէն կախուած կը պահէմ Տիրոջ տասը պատուիրանները, Ամէն տարի Երուսաղէմ կ'երթամ և Տաճարին մէջ կը զոհամ պարարտ խոյ մը, իմ մեղքիրուս փրկութեանը համար: Տակաւին, վառել կուտած Տաճարին բոլոր կանթեզները և կը ծխեմ անուշահատ խոյնկեր, և ոմքողջ գիշերը չեմ քնանար և Սաղմոսներ կ'երգիմ: Երբիմ աստղերուն կը նայիմ, երբիմ լիռներուն, սպասելով Տիրոջ զուլըսեան, որ միտկ վարձատրութիւնը պիտի ըլլայ սպասաւմներուս և փափաքներուս:

Օտարականը անոր նոյնեցաւ տրտմօրէն, և թիթե ժպիտ մը ծաւութեցաւ իր շրթներուն՝ հնառաւոր լիռներու վրայ ծագող տրեին պէս: «Մերունի՞, ըստ անոր, ժոմանակին տրեելեան մեծ քաղաքի մը մուտքին՝ մարմարեայ գահ մը կար: Անոր վրայ նստած էին հազար արքաներ, ձախ ոչքէն կոյր, և հազար ուրիշներ՝ աջ ոչքէն կոյր, և տակաւին ուրիշ հազար թագուարներ, երկու տչքերէ կոյր: Յուղան ալ կ'ուղէին որ Աստաւած իրենց երեխ, սակայն բոլորն ալ գերեզման զացին առանց իրենց փափաքին հասնելու: Երբ տրքաները մեռան, մերկ ոտքերով ոնօթի մուրացիկ մը եկու և նստաւ զահին վրայ. Տէր, ըստ ան, մարդաց աչքերը տրեին անգամ չեն կրնոր ուղիղ նոյիւ, ի՞նչպէս պիտի կրնան Աստաւանելիդ տեսնել: Սակայն, ով Տէր, ըստ գըծքախտ մուրացիկը, մեղքցիր ինծի, մեղմէ զօրութիւնդ և փառքդ, որպէսզի ես, որ ազքատ եմ և դառնացած, կարենամ թեզի տեսնել: Աստաւածը վերածուեցաւ կտոր մը հացի, զաւաթ մը սոս ջուրի, տոք վերաբերի, խրճիթի մը և ոյդ խրճիթին տռչել: Կաղաք գալ մը՝ որ մանուկ մը կը դիեցնէր իր կաթով: Աղքատը վեր բարձրացուց իր բազուկները և ժպահցաւ երջանկօրէն: Յետոյ ցած ձայնով ըստ շնորհակալ եմ, Տէր, որ խոնարհեցուցիր ինքինքդ իմ սիրոյս, եղար հաց, ջուր, զգեստ, կին և զուակ, որպէսզի կարենամ տեսնել քու սիրելի և բազմերես գէմքդ:

Ոչ ոք խօսեցաւ: Մերունին հառաջեց զոմէշի նման և անհետացաւ բազմութեանը մէջ: «Բայ մեղի, ըստ մեծատանը մը, թէ ի՞նչ ձեռվ կրնանք փրկութիւնը մեր մեղքիրէն»: «Ունեցուծներէդ բաժին հանէ չունեցողներուն, երկու շատպիկներէդ մէկը չունեցողին առւր, ըստ Օտարականը, այլապէս դատաստանի օրը բալոր ունեցուծներդ, որոնք կեանքի բարիքին համար չեն գործածուած, իբրև ծանրացներ վիզէդ պիտի կախութին, քեզի դժոխքին խորը ընկզմելու համար:

«Անշուշտ դատաստանը վիրջին օրուան համար չէ միայն, այլ բալոր օրերուն համար: Մեր արամադրութեան ներքե գրուած իւրաքանչիւր վայրկեանը երբ մեր փրկութեան չի ծառայեր, կը խէ մեղմէ մեր լուագոյնը, մեր երիտասարդութիւնը, մեր ուժերը և ի զուր վասնըւած մեր ճիգերը: Ամէն օր մեր Երկնաւոր Հայրը կը խօսի մեզի մեր կարելիութիւններու իրագործման ի հաշիւ: Վասնզի ան որ չի գիտեր օգտագործել իր ունեցածները զան պիտի դառնայ իր ունեցածներուն»:

Հարուսաը խոժոռ մը նայեցաւ Օտարականին և հեռացաւ: Վարդապետը դառնալով շուրջիններուն, ըստ, «Որքան լայն է դժոխքին դուռը և նեղ ու զարիվեր ճամբան արքայութեան: Շատ են կանչուածները սակայն քիչ ընտրեալները»:

Երբ ծովեղը խոժոռ մօտեցան, աշակերտները ուզեցին Օտարականին հետ միասին պայոյ մը ընել լիճին վրայ: Անոնք քակեցին պարտնները նաւին և բացուեցան լիճին խորերը: Հազիւ թէ հեռացած էին եղերքէն, յանկարծակի երած հովէ մը նաւը սկսաւ տատանիլ ուժգնորէն և մօտէր ընկզմելու: Աշակերտները սարսափի մատնուած Օտարականին կը նայէին: Այս վերջինը կը ճպտէր, կարծես իրեն ծանօթ խաղի մը առջև գտնուած ըլլար: Յեսոյ մեղմօրէն վեր բարձրացաւց իր ձեռքը և աշակերտները զգացին անմիջական խաղաղութիւնը իրենց շուրջ: «Ինչո՞ւ այսքան թերահաւատ էք ու վախկոտ, չէ՞ք գիտեր որ ես ձեզի հետ հմ: Ով որ կը հաւատայ և կը սիրէ, մինակ չէ: Մինակ

ու վախկոտ են անոնք՝ որոնք լոկ մարմինն են կտապուած: Սակայն մարմինը ուղար մընէ, որուն վրայ հսգին նստած է կեանքի անապատէն անցնելու համար:

«Երկու տեսակ հրաշքներ կան, ըստ Օտարականը, մարմինական և հոգիկան: Այս վերջինները միայն արժէք ունին: Մաքրեցէք ձեր սիրտերը ու պիտի մաքրըւին ձեր մարմինները: Հոգին ծառն է, իսկ գործիքն ու արքայութիւնը պառղնիրը անոր: Անոնք որ կը հաւատան, անոնց ազբերացաղ արիւնը կ'ոռոգէ իրենց թմրած մարմինները: Այդպիիններ, թռազած իրենց ընդարձացող մարմինն անթացուպերը, պարելու կը սկսին: Ուրիշներ կը զգան լոյսը՝ որ կը հսուի իրենց մատներու ծայրէն, իբրև հրաշք բղխումը իրենց հաւատքի զարկին: Հաւատքը պար ու թռիչք է մարմինն մէջ:

«Եռուաճել գիտցէք ձեր եսը, ինքնագատութիւնը գերազայն վայրկեանն է մարդուն: Մի թողուք վսիմը զոր ձեր հոգին ունի, իբրև գերազայն գանձ, իր նուռագազոյնին վերածուի: Իրական և միծ գործերը արիւնով միայն կը գորուին, և ինչ որ արիւնով կը գրուի՝ յաւերժութիւններու կը նայի: Արիւնը ոգի է և ոգին արիւնի ճամբուն վրայ կ'արձանագրէ իր յաղթանակները:

«Մարդը կամուրջ մը չէ աշխարհի և երկնքի միջև, այլ նպատակ մը, ստեղծագործութեամբ սահմանուած: Մարդը շաւակն է երկնաւոր Հօր և երկինքն է վայրն իր կատարելութեան: Ազատագրել մարդուն մէջ ինչ որ անցեալին կը պատկանի և ստեղծել նորը որ ապագային կ'երթոյ:

«Արեւ իր վախճանին երթաւէ առաջ իր սոկին կը թորէ ծովուն մէջ և ձկնորսի նաւուն վրայ, այնպէս ոլ մարդեր իրենց մահուան մէջ պիտի հազնին փառքը երկընքին, որուն կը խոնարհին: Մարդուն գերացոյն գանձը իր հսգին է, աշխարհը չի կրնար գանձարանը ըլլալ անոր: Հին Օրէնքը տախտակներու վրայ գրուեցաւ, սակայն նորը սիրտերուն մէջ պէտք է դրոշմուի:

«Հին Օրէնքին զանը կենդանին է, նոր Օրէնքինը մարդն է ինքնին: Պէտք է

խորակելու հին տախտակները և փոխել իմաստը բառերուն, շինուած ուրիշ ականջներու համար Նոր օրէնքը արձանագրութիւնն է հոգիին, որուն դրախտը անցեալին մէջը չէ, այլ ապագային Արքան ու Եւան մէր մէջ, մհնք չենք կրնար ըլլալ որդիներ արքայութեան։ Ներկան չի կրնար ապրիլ անցեալի հաշւոյն, այլ ապագային։ Մենք աքսորականներ ենք անցեալին և ժառանգութեաներ ապագային։

«Թա՛զ գիտնան բալոր անսնք՝ որոնք տէրերն են այս աշխարհին, թէ անտրգարութիւնը, անհաւասարութիւնը և անօթութիւնը երկար չեն կրնար սպասելի Որքա՞ն ատեն տակաւին հարուսանները պիտի կրնան հանգչիլ փողոսկրեայ մահիճներու մէջ, վայելելով գինը թշուառներու արցունքին ու արիւնին։ Աշխարհին խաղաղութիւն բերելու եկած չեմ, այլ սուր, որ իմ սէրս է, Նոր օրէնքը մարդոց սիրտերուն։ Ով որ ինքինքը փրկել կ'սւզէ՝ պէտք է անցնի սիրոյ սուրէն, մեռնի այս կիւանքի համար, աշխարհի չարիքին համար, վաղանցուկ փոռքին համար և ապրի նոր ու յաւիտենական կեանքոյ, զոր ես կը բերեմ։ Ես կը խորտակիմ օրէնքը, զրուած քարէ տախտակներուն վրայ, կը փշրեմ քարէ սիրտերը մարդոց, և կը բերեմ օրէնքը հոգիներուն, սէրն ու յայսը վաղուան։

«Կը բանամ ահա Աստուծայ չարս գուռները, Արևելք, Արևմուտք, Հիւսիս և Հարաւ, որպէսզի բալոր աղդերը անխոտիր կորհնան մտնել անոնցմէ ներու երկնաւոր Հօր սիրտը քարայր մը չէ, այլ անսահմանութիւն, ուր կրնան մտնել աշխարհ բնակող բոլոր իր որդիները։

b.

(Շարունակելի 8)

ԿՐՈՆԱԿԱՆ

ԾՆՆԴԵԱՆ ԶՐՈՅՑՑՆԵՐԵՆ

ԵԳԻՊՏԾՈՍ ՓԱԽՈՒԱԾԸ

•

Դարեր տռաջ, արևելիան անապատներէն մէկուն մէջ, շատ հին և բարձր արմաւենի մը կար։ Բոլոր ճամբարդները որոնք կ'անցնէին իր քովէն, իրենց կարաւաններով, կը կենացին, կը հանգչէին իր սաղարդներուն ներքե, ապա կը շարունակէին իրենց ճամբան։ Բոլորի հիացումին առարկայ եղող այդ ծառը կեցած էր անապատին մէջ, առանձին ու շքեղ, հսկայ պահնորդի մը պէս։ Ոչ ոք գիտէր իր ծննդեան թուականը։ Այնքան մեծ էր ու գնդեցիկ, որ մարդիկ կը մտածէին թէ աշխարհի սկիզբէն ի վեր անիկա հոն պէտք է եղած ըլլար։

Օր մը երկու մարդկային էակներ, կին մը և ծերաւնի մը, կը ճամբարդէին անապատէն։ Ծառը տեսաւ զիրենք իր բարձունքն և զարմացաւ որ անսնք համարձակած էին անցնիլ այս ամայքէն, առանց ուղարկու և առանց պաշտպանութեան։

«Կը զարմանամ, կ'ըսէր արմաւենին ինքնիրեն, որ այս անօգնական արտածները ցարդ զո՞չ չեն գացած վայրի գաղաններու, որոնք կը զիստան ամենուրիք, կոմ գողերու, որոնք այս կարդի պատեհաւթիւն կը սպասեն։ Ուշ կոմ կունուս, հօթնագլխեան մահը անպատճառ կը հանգիպի անոնց։ Առիւծները, ծարաւը, աւազամբրիկը, այրաղ արեւը, աւազակները, մին կամ միւս, կը նան կորստեան մատնել զիրենք այս անծայր աւազապաշտին մէջ։»

Տարիներով ոչ մէկ բան գրուած էր ուշադրութիւնը արմաւենիին, սակայն այս երկու ճամբարդներու յայտնութիւնը իր սոգերուն առջև փռուած անապատին մէջ, տարօրինակ յուզումով կը լիցնէր զինքը։

Օտարականները տակաւ կը մօտենային, յոգնութենէն գանգաղած քայլերով, հա-